

ՅԱԿՈԲ ԳՈՒՅԱԽՄՃԵԱՆ

ՀԱՅՐԵՑԱԿԱՋ

ՀԱՄԱՑՈՒԱԳ

ՇԱՐՔ Ա.

Յառազարանով Ծանօթ կրագէտ  
Խոջի Արմէնի

Ֆիլադելֆիա

1948

891.99

Qh-96 Q

Aug 17th

28961.

5n.

Գրության շնորհը

## ՅԱԿՈԲ ԳՈՒՅՉՈՒՄՃԵԱՆ

891.99

Գ - 96

Առողջություն է 1961 թ.

# ՀԱՅՐԵՑԱԿԱԶ

# ՀԱՄԱՑՈՒԻԱԳ

ՇԱՐՔ Ա.

28951  
11/  
A 27289

Հայուազարանով Ծանօթ Պիրագիտ  
Խոնճ Արմենի



Ֆիլակիֆիա

1948

Այս հատորիկը գուրզուրանեռով կը նուիրեմ  
Կնոջս՝ ՎԱՐԴՈՒՀԻՆԻ

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Դասնելու համար Սփիւռքի հայ բանաստեղծութեան մէջ տեղը «Հայրենական Համանուադ»ի հեղինակին, որ քերթուածներունոր փունջ մը կը ներկայացնէ հայ գրականութեան սիրահարներուն, անհրաժեշտ է ճանչնալ հողը՝ ուր ինկած է քերթողը կադմող հունտը եւ կլիման՝ ուր ծլած, ծաղկած եւ հասունցած է ան:

Կատարուելիքը, ուրեմն, երկրախուզութիւնն է հայ բանաստեղծութեան այն ածուխն ուր պիտի հանդիպինք, ուրիշներու կարդին, նաև երիտասարդ խանդով այս մշակին:

Նախ ճանչնանք ոլորտը՝ ուր ան պիտի թեւածէ իր իր միջավայրը:

Ոչ մէկ լեզուի մէջ, poesie բառին իմաստը ա'յնքան ուժդնօրէն սկըսախօս եւ արտայայտիչ կերպով պատկերավից չէ՝ որքան հայերէն լեզուի բառին.—«Բանաստեղծութիւն», «բան» ստեղծել, «խօսք» ստեղծել. «խօսք» իմաստին լայնագոյն առումով ու խորութիւնով, ընդգրկելով մտածումի կարողութիւններուն բոլո՛ր հորիզոնները:

Բանաստեղծութեան ծնունդը բացառող բնախօսական երեւոյթն ալ կը նոյնանայ այս մեկնութեան, ան ըլլալով հոգիին արտացոլացումը «խօսք»ի միջոցով, այն ամէ՛ն զգայութիւններուն, զորս կը կը արտաքին աշխարհի տպաւորութիւններէ, անդրադառնալով իր մտածում, գաղափար կամ պատկեր, այս երեկակ ստորոգելիններուն լայնցած, ծաւալած բոլոր երանդներով եւ ըստեղծագործական հնարաւորութիւններով։

Հայ Բանաստեղծութիւնն ալ, իր օրբանը ունենալով Արեւելքի հայ Բնաշխարհին \*) մէջ, ծաղկած թիւրք բոլոր կանոններով եւ ըստեղծագործական հնարաւորութիւններով։

\*) Սփիւռքի ամէն հորիզոններուն տակ մշակուած հայ մատենագրութիւնը՝ իր բոլոր նիւղերով՝ հիմնովին անելախ շարժում է՝ նախապէս Արեւելահայ աշխարհին եւ Անրկայիս հորիրդ. Հայատանի մէջ ծաղկած գրականութենէթ, ենթակայ բոլորովին տարբեր չափանիշով դասուելու, գլխովին առանձնաբարար։ Որով, բոլոր խորիրդածութիւնները եւ դատումները՝ որոնք տեղ պիտի ունենան Անրկայ վերլուծումին մէջ, կ'ակնարկեն միայն նախկին հայ Բնաշխարհի եւ Սփիւռքի գրականութեան դէպէերու եւ շարժումներուն։

տեղծումը եղող կաշկանդիչ շղթաներով արդելարանին մէջ, բայց ունենալով չնչահեղձ չըլլալու չափ օդ, չէր կրնար զերծ ըլլալ այս օրէնքին տիրապէտութենէն, տալով քանակով քիչ, յաճախ խորշակէ խամրած, բայց որակով երբեմն ընտիր ծաղիկներ, որոնց հաւաքական խմբումը կաղմած է Հայ Բանաստեղծութեան պարութան:

Մինչեւ 1908 որոշ հասունութեան տիրացած, մինչեւ 1914 նոր արմատներով իսոսամմալից ծաղկումի դիմագիծ առած, Հայ Բանաստեղծութիւնը յանկարծ ահաւոր ուրականէ մը զարնուելով, իսպառսպուռ կը խանձի, ինչպէս իր օրրանին, նոյնպէս՝ բնական հակազդեցութիւնով՝ Եւրոպայէ դուրս ցանցառ համրանքով Հայ գաղութներու աշխարհին մէջ: Կայծակնահար այրումի այդ պատուհասի չոր տարիներու ընթացքին՝ բունով, ճիղերով եւ տերեւներով անկենդան Հայ Բանաստեղծութեան արմատները՝ Հողին մէջ անմեռ՝ ձմեռնաքուն դադար մը կ'ապրին, իրենց վաղուան վերածաղկող կանաչաւորումին համար սնունդ ամբարելով, աւիշ մթերելով:

1918-1922-ի կարճ վերաբողբոջումով բուները հազիւ ծաղկազարդուած, ուրականը կը կին կը յարձակի անոնց վրայ եւ հողով ու տունկով արմատախիլ կը նետէ Սփիւռքի բոլոր ցամաքներուն վրայ, մինչեւ աշխարհի ամենէն հեռաւոր ծայրերը:

Յակոր Գույումճեան մէկն է այդ խլեակներէն, որ տակաւին բողբոջ, Աստանայի Որրանոցին մէջ քիչ մը օդ չնչելով ուռճանալէ ետքը, Կիպրոսէն ու Եգիպտոսէն ետքը, Կ'իմայ Նոր Աշխարհը:

Հայկական կրկնակ ողբերգութիւններէն ետքը, Հայ Ցեղը իր կազմին հսկայ զանգուածները տուժելով անճիտուած, արիմնի լիճն ազատուող խարխլած բնկորներու պէս իր մնացորդները հաւաքելով՝ կը ցանցնուի պանդխտութեան ամէն ցամաքի վրայ՝ սւր իր ոտքերուն տակ չվանող հող կը գտնէ: Գոյութեան ահաւոր դայշարին դժոխքը կը ցցուի իր դէմ: Հայկական կեանքը մահանիքիւ բնաշնչումի քառուին յառնելով՝ կը կարօտի վերակերտումի: Հոգի՞ն թէ Մարմինը գրաւելու են իր մտահոգութեան բնմը: Արծաթի պաշտամունքին ընչաքաղց քուրմերը՝ վաշխառուի անյագուրդ ախորժակով մը՝ որ զիրենք կը կուրցնէ ուրիշ ամէն զեղեցկութեան հմայքին՝ իրենց էութեան բովանդակ թափով կը փաթթուին ոսկի հորթակն, վմորած միայն զրամ դիզելու մօլուցքին:

ՑԵՂԻՆ մէջ սակայն, կայ դասը հոգիի նուիրեալներուն, — «անմահ հութի» կոչնականները, դաղափարականի ախոյեանները, որոնք գեհենի խարոյկին մէջ ալ քնարը չեն զոհեր քսակին: Այս գերազանցապէս սրտապնդիչ եւ հրաշքային երեւոյթին կենդանի վկայութիմներն են այն դէպերը որ՝ օտարութեան բոլոր հորիղոններուն տակ ձուլիչ կաթսային մէջ եռացող հայ ցեղին ծոցէն կը յայտնուին հայ մշակոյթին կրակը վառ պահելու ուխտին զինուորուած անձնուրաց ախոյեաններ՝ մամուլով եւ գիրքով հայ խօսքը բարբառելու, հայ դպրութիմնը չդերեղմանելու դաղափարականին լծուած: Յեղին այս ընտրանի դասին մէկ զինուորն է հեղինակը «Հայրենական Համանուագ»ին, որ առանց իր հոգեկան աշխարհին Բնաշխարհէն ժառանդուած ենթահողին, պէտք էր քառորդ դարէ ի վեր չատոնց օտարացած եւ հայ մտաւորական շարժումին Համար կորսուած ըլլար: Խմոր եւ միջավայր տեւական խածատիչ պայքարի մէջ են: Բայց յաղթանակը խմորինն է՝ երբ անհատականութիւն եւ դաղափարական կը զինակցին՝ խափանելու համար միջավայրին նենդաւոր դաւը: Գույումճեանի տարիքով հաղարաւորներու ինքնութիւնը չնշուած է հայկական մարդահամարի տոմարներուն մէջ: Ան՝ իր նմաններուն պէս՝ ցանցառ թիւով հազուագիւտ հոգին երէն է՝ որ մարմինով օտար հողի վրայ ապրելով՝ հոգիով հայկական երկինքի մթնոլորտը կը չնչէ, իր ամբողջ էութիւնովը հայ զդալով ինքողինքը, Հայութեան փառքին նութեած իր զոյութիւնը: Այդ ազգային սիրալի զդացումը իր՝ եւ նըմաններուն՝ հոգիին մէջ հիմա մանաւանդ աւելի՛ ուժգին պոռութիւնով կը շեշտուի, երբ Հայստան քաղաքակրթական վերելքի ստառնաթեւ թուշքին անզուգական հմայքներով «Հայրենիքը Սէր»ին զգլիիչ հրդիմը վառած է մինչեւ ամենահեռաւոր անկիւնները գտնուող իր զաւակներուն հոգիին մէջ: Իսկ հայ բանաստեղծը, երկնակամարի որ աստղին տակ ալ զտնուի, հեռուէն Արարատի օդը չնչելով կը սնանի եւ երազային շուշանաթույթը խունկի պէս անոր կատարին ձիւնը ծամելով կ'արթենայ:

Ի՞նչ է կազմութիւնը այս քերթողին ներաշխարհին:

Բանաստեղծին անհատականութեան եւ գործին քննութեանը մէջ՝ խուզարկելի՛ են լարը եւ արուեստը, կամ, ուրիշ առումով՝ խառնուածէը եւ թէմիթը: Այս յատկանիշերը ո՞րչափ ալ բնածին

թլլան, չեն գաղըիր կրելէ նախատիպարներու և միջավայրի աղ-  
գեցութեան սոսացական զրոշմբ: Գույշումնեանի քերթողական ու-  
սումնին սկիզբը կ'իյնայ այն շրջանին մէջ, երբ հայ բանաստեղ-  
ծութիւնը կը դանուի Վարուժան-Սիամանթօ-թէքէեան ևոտե-  
տութեան ստեղծած համատարած աղղեցութեանը տակ: Ամէն  
նոր թուիչք առնող քերթող այդ աղղեցութեան անաղատազրելի  
մամուլին ճնշուած կը դանէ ինքինքը, ըլլա՛յ զիտակցօրէն, րո-  
ւա՛յ անպիտակցօրէն: Օժտուածներ՝ աղղեցութենէ օգտուելով՝ կը  
ձեւակերպեն իրեն արուեստը, ներշնչումի նոր աղրիւրներ փրն-  
տուելով: Զօժտուած անժառանդներ՝ կապկային ծաղրելի նմանո-  
զութեան անձնատուր կ'ըլլան, թութակօրէն յեղյեղելով չարա-  
փոխուած վերյիշումներ: Բանի՛ երկար տարիներ՝ 1908-էն մին-  
չեւ ներկայ ժամանակները՝ հայ մամուլին էջերը յորդեցան հետե-  
ւակ եւ կեղծուած նմանողութիւններովը յիշուած երրորդութեան  
քերթողական արուեստին: Բարեբախտաբար, մեծերու նմանելու  
համար՝ կապիկ եւ թութակ ըլլալու ձախողանքէն զերծ մնացած է  
Գույշումնեան: Ինք ունի քերթողի բնածին լարը, խառնուածքը,  
որ առանց հզօրապէս կազմուած կամ վերջնական ձեւին հասած  
քլլալու, արուեստակեալ չըլլալու համար՝ աղատ եղած է զերիշ-  
խան աղղեցութիւններէ, կրելով միայն ոճի եւ ճաշակի համար-  
քական աղղեցութիւնը վերջին քառասնամեակի հայ բանաստեղ-  
ծութեն ամբողջ հունձքին: Ո՛չ յատկանշօրէն ինքնատիպ, բայց  
ինքնուրոյն է ան, արձադանդելով աղաղակները իր հոգիի յուզում-  
ներուն:

Հայ Բանաստեղծութեան, Օրինապիրքը անխնայ ապերասա-  
նութիւնով բանաբարող համատարած անիշխանութեան այն շրջա-  
նին, երբ տաղաչափութեան ո՛չ մէկ օրէնք ո՛չ մէկ տողի մէջ  
չյարզող, նիւթէ ու զաղափարէ զուրկ, ոճէ ու ճաշակէ բողիկ,  
որեւէ զեղեցկազիտական չնորհ չկրող, անհամ, անլի եւ բանաս-  
տեղծութեան վեհութենը պղծող տէսքաններու հեղեղով կ'ողո-  
ղուի Սփիւրքի հայ մամուլը, անզանցառելի զնահատութեան ար-  
ժանի է լուրջնախանձախնդրութիւնը Գույշումնեանի՝ տաղաչա-  
փութեան օրէնքներու յարդանքով շարժելու իր արուեստին մէջ,  
այն չափով որ կընայ, ուսումնասիրած ըլլալ իր անթոյլատու-  
պայմաններով՝ նոր Աշխարհի հեռաւոր մէկ անկիւնը, զրկուած

Հայ Մատենադարան տեսնելու եւ ուզած հատորը ձեռքին տակ ունենալու անփոխարինելի առիթներէն։ Աղկէ՛ ակամայ թեթեւմեղանչումներ տաղաչափութեան անյեղի կանոններու դէմ, առանց որոնց աւելի՛ կատարեալ տարագ պիտի կրէին իր քերթուածները՝ դրագիտութեան տեսակէտով։

Վերեւ բնորոշուած խառնուածքով եւ արուեստով «Հայրենական Համանուագ»ի հեղինակը երկու որոշ «թեմ»ի վրայ կը հընչեցնէ իր քերթողական քնարը — Հոդիի աւաշներ (գլխաւորարաբ Սէրի խարոյէկն ցայտող կայծեր) եւ վերածնող Հայրենիքի կարօտէն մրրկող սքանչակար աղաղակներ, անկէ հեռու գտնուելու դառնաթախիծ զրկանքին ցաւի ճիշովը հեծկլուն։

Յաջողա՞ծ է այս երգերուն հեղինակը՝ կրկնակ լարով իր քընարին վրայ թարգմանելու իր յուզումները։ Ակնկալուած չափով։ Պէտք չկայ հայ Քերթութեան Տարրալուծարանը վազելու, փլնառելու համար «իրաւ» զննիչ դիտակը։ Գուշակի այդ յուռութքը՝ ո՞չ սլաք ունի, ո՞չ ալ չափաբերուող ոսպնեակ՝ հոդիին ձայնը կամ կշռելու կամ չափելու կարող։ Երգը արժէք է այն յուզումով՝ զոր կ'արթնցնէ լսող զգայուն հոդիներու մէջ։ Քնքուչ ըլլալէ չի դաղըիր գեղձանիկին ալ երգը, որպէսզի պահանջուի որ ամէն թուչուն սոխակին երգը ունենայ։ Ամէն երգիչ թուչուն իր եղանակը ունի եւ այդ սեռին մէջ պէտք է դատուի, առանց «իրաւ»ի առապելական անդոյ նժարին։ Պայմանով որ երգիչը ճպուռ կամ կաչաղակ չըլլայ, ինչպէս «կեղծ» («իրաւ»ին միակ հակագիրը) բանաստեղծը։

Ուոմանթիք խառնուածքով քնարական բանաստեղծ մըն է Գույումնեան։ (Աղկէ՛ իր չափազանցուած սիրահարութիւնը (Տէմիրճիպաշեանէն ժառանգ մնացած յատկանիշ) «երկար»ներու, որոնք անհամար տատրակներու պէս թեւարաց՝ խուռներամ կը թոխին իր բոլո՛ր քերթուածներուն բոլո՛ր տողերուն վրայ, բառերը հառաչական երաժշտութիւնով օժտել կեղծելով)։ Ունի դիրսյոյզ զգայարանք։ Ունի սահուն ու ճոխ լեզու՝ իր յուզումը իտէացած յօրինուածքով զգացող հոդիներու փոխանցելու կարող։ Ագդի հայ մշակոյթի բարձրագիր մէկ խաւին վրայ կանդնած՝ դէպի վեր թոփչք առնելու երազով կը տոչորուի։ Եթէ յաջողի զօրաց-

Նել իր թեւերը մտածումի եւ արուեստի աւելի՛ հզօր զսպանակնեռով , իր խամուածքը չի գաւաճաներ վերասլաց փորձերու : Ամէն խոյանքի զոսակում՝ կախում ունի զոյդ այդ ուժերուն հաւասարակըշութենէն : Գիտե՛նք թէ վերը մտաւորական թագաւորութեանց Զենիթին է՝ ուր Տանթէներ կը զահակալեն եւ դէպի ուր անխորհուրդ սաւառնումի ատեն՝ վտանգը կայ անկումի , դէպի մար մինչեւ անդունդ : Այդ խիզախ կամ ինքնակորոյս խոյանքին՝ արկածախնդրութիւնովը չէ՞ որ ոմանք սայթաքումը ունեցան՝ արձակով կամ ոտանաւորով՝ զաղափարի սնանկութիւնը ամպամույլ տարտամին մէջ էնեղեկով ծածկելու համար՝ մխրճուելու կեղծ խորհուրդի եւ շինծու միսթիքականութեան միզամածին մէջ՝ ուր քառոսը կը տիրէ :

Իր ապագային հաշուին բախտաւորութիւն է որ՝ Գույումնեան որ իր երդերով կ'ուզզուի արդի եւ վաղուան սերունդին՝ զերծ է ժամանակի հիւանդազին հոգեվիճակ եղող այդ ջախտէն , որուն համաճարակին մանրէները նկատելի է որ չեն աճիր ասողջ կիմայով զիեցուած ասողջ ցեղերու ծոցին մէջ :

Իր խմացականութեան այդ ասողջ դրոշմը՝ ճաճանչի ցանց մը կ'աւելցնէ հայ բանաստեղծութեան շտեմարանին բերած իր լայն քերքին վրայ՝ որով բեռնաւոր կը ներկայանայ ան հանրութեան :

ԵՆՌՎՔ ԱՐՄԷՆ



## ԻՄ ԵՐԳԵՐՄ

Այս երգերան մէջ դրբի իմ հոգինս բոցն ամբողչ  
Երակներս պարպեցի վերջին կաքիլ արիւմէն,  
Ամէն բառին մէջ կ'ադրի էութեամբս մասը ոգչ  
Կը ծածանի զերբ դըրօշ հոգիս այստեղ հըբեգին:  
Անցնելէն վերջ, արդ մի օր, երբ նոյնանամ հոգին հետ,  
Եւ ամունքս ալ դաւնայ բասոր փոշի, յիշաւուկ,  
Զիս փնտռողներն քայլաւն քով ելզերս բացաւէտ  
Ռու կը գրտնեն հոն հոգիս՝ գուշավ, սիրով անշատակ:



## ՊՈՒՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ

Կոռակ ըրին Սահակ Մեսրոպ այս պուտին խըրոխտաշունչ  
Հայոց լեզուին գաղտնիքը սուրբ, գեղեցկութեան հետ քաղցրա-  
հունչ, էւ Նարեկէն ինձի մընաց իր հաւատքին քըռիչքը վեհ  
Քոընկեցաւ տաղերուս մէջ յետոյ դարձաւ անմառ հրդեհ:  
Հաղորդակից եղաւ հոգիս ժողովուրդին ինտ մեծ, ուամիկ,  
Իր տաղերով երբ հըմայեց՝ արդիարածնյն աշունդ Յըրդիկ;  
Ճիվանիէն ես սորվեցայ քէ ամէն վերք ունի դարման,  
Քէ՛ կը բացուի մուր ամպերու վարագայրը սեւ անպայման:  
Եւ ինձ մատոյց ոսկերածակ Սայաթ Նովան սիրոյ գինին  
Ու գինովցայ անուշահամ եարոց սիրով վարդամարմին,  
Պատմեց ինձի մեր պապերու արտօմաքայիծ մասին անբախտ,  
Մեծ Լոռեցին Դաւթինման ե՞ս ալ դարձայ ընքոռնա, անշաղր:  
Ու շնչեցի դնժամբանիրտ գնրծաբանին մուքը քամի  
Երկաքաձայն Յակորեանի տողերուն մէջ ցամնայորդ,  
Ու Տէրեանի բնեոյշ երգը՝ գգուանք մ'եղաւ կարծես քաղցրիկ,  
Մտիկ ըրի իր նուազին այնպէս հրզօր, այնպէս փափկիկ:  
Հայաստանի ո՞վ դուք անմահ, բիւր պուտներ մեծահանճար,  
Եղաք խոնարհ այս պուտին ոսզմի ընկեր բոցաքընար  
Ով վարպետներ, անցեալ ու նոր, ձեզ կը պարտիմ ես ամէն ինչ,  
Ամէն վըսեմ խոհ ու սըլացք, այս երգին հետ արեւաշինչ:

## ՈՇ ԶԵԼԼԱՅ ՈՐ, ԻՄ ՄԷԿ ՀԱՏԻԿ

Խնչպէս լոյսը թրբքուն՝ վառ արեւէն անքածան  
Եւ կամ տմզը հեշտաւէտ եւ իր ծոցի ծխածան,  
Մընածումիս մէջն ես միշտ քաղցրիկ որդի հեռաւոք,  
Զի կարօտիդ հուրովն է սիրտս դարձեր վիրաւոք:  
  
Եւ արեանը վազքին պէս, կամ երգին պէս իմ սըրտին  
Եւ կենարար օդին պէս, գաղտնիքի մ'այէս անմեկին  
Ցաւէտ մէջս ներկա ես, հետըդ կ'ասպրիմ միշտ տրդաս,  
Լուծած միջոց, ժամանակ, էութեանս իբրեւ մաս:  
  
Ահ չըլլայ որ, մէկ հատիկ, չոր քամիներ զարմեն ֆեզ,  
Վիրաւոքն ֆեզ փուշեր, արեւն ընէ ֆեզ հըրկէզ,  
Ահ զիսցիր որ իմ որդեակ, երբ ֆեզ խոցէ բազդը չար  
Քեզմէ առաջ կը մեռնի մայրըդ վըշտէդ խելազար:

## ՍԱՅՍԹ ՆՈՒԱՅԱՎԱՆ ԵՐԱԶ

Այցի եկաւ այս պոէտին՝ երազին մէջ, Սայաթ Նովան  
Իւ փոխուեցաւ սենեակս մութ վա՛ռ պարտէզի ալ ու ալվան,  
Չոր վարդենին բացաւ յանկարծ սիրող կարմիր սիրակարօս  
Ռւ սոխակին երգով դողաց քնիշաքնար ու արեւոտ:

Տւ վարպետը քառին վրա երգեց սիրոյ երգը չըքնաղ,  
Քովեց եարոց մարմինը հուր, անոր ծոցին համը անմահ,  
Գիճի չըմպած ես զինովցա մեծ աշուղին ձայնով քովիչ,  
Չեի լրսած այդպէս անուշ, լուսաբարբառ երգ կախարդիչ:  
Երբ արքընցայ քովս տեսա քաղցրիկ Մուսաս լուսամարմին  
Որ հեղեղեց էուրինըս իր վարդ շունչով ո՛ երկնային.  
Ու փորձեցի սիրոյ մասին մի երգ գրել պոէտական,  
Քայց չի կրցայ զի կանխած էր հեգ պոէտին Սայաթ Նովան:

## ՎԱՐԴԵՐՆ ԸՆԻՆ

Պարտէզիս մէջ պլոտեցայ այս առաւօտ  
Ռւ դիտեցի իմ վարդենիս արեւայորդ,  
Ու սարսընաց հոգիս անոր բոյրով դիւթիչ,  
Ըսաւ եարդ անցաւ ասկէ քու կախարդիչ:  
Գիճարքեցայ իմ վարդերուս գեղեցկութեամբ  
Նըրբարըրըիո անոնց ծոցին բոյրովն անամպ,  
Դու գըրէի տաղերն այս վառ վարդակըմայ,  
Վարդերն ըսին՝ եարդ դրպաւ մեզի հիմայ:

## ՆՐՅԵՄԲԵՐԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Սիրեցի քեզ երէկ իբրեւ գաղափար մը վլսեմաշող  
Գոհարակուռ եւ անըսգիւտ տեսիլ մ'իբրեւ մըշուշախօղ,  
Սպասեցի հանճարափայլ յայտնութեանըդ քո շողարձակ  
Լուսահանան մանուկն իբրեւ երազներուս ոսկեֆանդակ :

Սիրեցի քեզ անկարելի հըրաշքի պէս երկնարարքան  
Երազի մ'պէս անկըրկնելի, երջանկութեան պէս կենարաք,  
Սիրեցի քեզ իբրեւ հոգու լուսաբարախ, ազնիւ խըռովլք,  
Արդարութեան իբրեւ խորհուրդ եւ մայրութեան քըմիքոյշ շընորիք :

Եւ ինչ երգեր նուիրեցի քեզի սիրով լուսածածան,  
Անմահաբոյր բոսոր ծաղիկ, խորհրդային երկիր վառման  
Եւ ի՞նչ խինդով տարփողեցի ծընունդըդ քո արեւատոր  
Անն հասակիդ եւ օրերուդ պերճախորհուրդ իմաստը խոր :

Կ'ողջունեմ քեզ վլսեմաշունչ առաւօտով լուսափըրփուր  
Կամֆի իբրեւ վիթխարի լեռ, դիմադրութիւն պողպատակուռ,  
Հերոսութիւն եւ յաղքանակ, զալիքներուարեւ նամքան,  
Կ'ողջունեմ քեզ անուշ երկիր, նոյեմբերեան իմ Հայաստան :



## ԳՐՁԻ ՄԸ ՊԷՍ

Մերք կը խորհիմ, իմ աղուոր, քէ՛ ընդունա՞կ ես կարդալ  
Ամէն բառի միտքն, ողին սիրոյս գըրքին լուսածալ,  
Կը դարձնես էջ ա՛ն էջ հոգիս իբրեւ իին հասոր,  
Դեռ կ'արիւնի սիրտըս տե՛ս, քու մատներէդ վիրաւոր :

Անտես կընես շատ յանախ տողիր որոնի փրփրադէզ  
Կ'ալեկոծին յոյզերով, բարախումն իսկ սրտիս կէզ,  
Կ'առնես իբրեւ մանկան խաղ ու չես զգար դու քընաւ,  
Ցանգերուս մէջ բընընկող սիրո ո՛չ մէկ յուզում, ցաւ :

Այնքան անսիրտ ես նոյնիսկ, կը նրմըռթկես զիս ալ մերք  
Փոխ առնուած իբրեւ զիրք, կը չարչարես թերք առ թերք,  
Զանձրանալէ յետո ալ կը շըպրտես զայն անդին  
Իբրեւ փակուած տրաման բզրքնուած իմ սըրտին :

## ՍԳԱՏՕՆ

Կ'աղաղակէ ձայնը նորէն ահա անոնց որոնք ինկան  
Անմեղօրէն դահիներու ձեռքով զազիր եւ ապական ,  
Յօշոտուեցան անոնք ինչպէս զազաներու թարմ միս ու հաց ,  
Անապատն է դաժտնասիրտ անոնց արեամբ տակաւին թաց :  
  
Ես կը լրսեմ ձայնը խեղդուկ մանկիկներու շուշանագեղ՝  
Խըլուած իրենց առեւանգեալ մօրկան կուրծքէն արիւնագեղ ,  
Աւազներու վըրայ ամուլ շպըրտուած գերք մըսակոյտ—  
Տեսայ պատոեց մարմինն անոնց դըժնէ բուրքին թարլ անզուր :  
  
Կը հառաչէ մէջըս նորէն աղջնակի մը աստուածական՝  
Ճիշը տաքուկ , զալարումը անոր մարմինն վիրաշառաչ ,  
Կիրքէն մզուած բորենիի մ'ծանրութեան տակ դեռ կիսամեռ ,  
Ականատես կ'ըլլայ ոճրին արնաշաղախ մայրը անտէր :  
  
Ու կը մոբքեն մի քիչ անդին մամիկ մ'անկար ու դողդոջուն ,  
Ու կ'աղօքէ պապիկն ալ ծեր եւ Աստուծոյ կուտայ ողջոյն ,  
Կը փըրցնէ զլուխն անոր սուր մը բռուր թաւագըլոր ,  
Կ'անի այսպէս խառնինաղանն դիակներու կոյտը բոլոր :  
  
Կը լեռնանայ հոգիխս մէջ յուշը փըշուր՝ միլիոնամար  
Մեր զոհերուն , բոլոր անոնց որոնք ինկան ցաւագալար  
Ու կը դառնամ յուղարկաւոր անոնց սուզին վըշտամորմոք  
Պըսակն ըլլայ անոնց մահուան վըրէժյօրնդիր երգըս բորբուր :

## ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Նուիրական կըտակ մըն ես դուն քանիկագին ոսկեծըրար,  
Մեր պապերէն ժառանգ մեզի, անոնց սրտին հուրովը վառ,  
Անջընջելի եւ անխաքար հաւատքի պէս դուն ամրակուռ,  
Հոլովուելով դուն սրտէ սիրտ, հասար մեզի չքնաղաքոյր:

Իմ Հայաստան որպէս վըսեմ աղօքագիրք երկնածաւալ,  
Զոր մեր հոգին կրկնեց քնիոյշ դարերու մէջ մոխրաքաւալ,  
Մարմին առիր Յոյշին թէւով դարձար վընիտ երգ, բալասան,  
Իմ երգախոս սէգ Հայաստան՝ Արարատին պէս անսասնն:

Երջանկուք ենան անսահման ծով; Առոր դարերու գիւտ անսգիւտ,  
Աթզուգական, ամպարտելի իմ Խայրենիք Լենինանիւք,  
Երազմերէն մեր հընամեայ ա՛լ աւելի փայլուն ես դուն,  
Զի կայ քեզ պէս մորիշ աշխարհ գորովագուք սիրով խընդուն:

Մեզի համար եղար խոստում, վարձատրուքիւն, զիրկ մայրական,  
Մըրիկներու դէմ պաշտպանող եղար հըզօր զէնք ու վահան,  
Մեզ շունչ տուող օդը եղար, եղար աղբիւր անմահական,  
Մեզ յաւերժին կապող ձեռքը եղար երկիր Սովետական:

## ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

«Հարիւր մեքըր առաջ գընաց յաղքասըլաց գիծը մեր,  
Ու կը լսուի կատաղազոր մարտի ճայնը բորբոք դեռ...»  
Հարիւր հասակ եռդ խըլեցինք արմաքաքախ լպըրծուն,  
Հողը լեզու առաւ կարծես, յետոյ առաւ մեր լեզուն :

Հողը դարձաւ մարմին ու միւս ու խօսեցաւ մեզի հետ,  
Հողը գերի՝ գիճին ըմպեց մեր սրտերուն կենաւակտ,  
Ազատ՝ հիմայ, ամ հարրեցաւ իր ծոցին մեջ գրկեց մեզ,  
Վերադարձաւ միաը հոդին եւ եռդ դարձաւ կըրկին հեզ :

Հարիւր մեքըր եռդ խըլեցինք, հարիւր անգամ մեռանք բայց,  
Հարիւր անգամ արիւթեցանք հոդին հետը կարմիր, բաց,  
Զի խլեցինք մենք հոդ երբէք, զի ան հոդ է, իր մընայ  
Հոդը խըլեց մեզ բոլորը եւ եիմայ կուշտ իր ժնանայ....



## ԲԱՂԴԱՏՈՒԹԻՒՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Բաղդատեցի ժագցրաբարբառ անունի սուրբ Սովետական  
Դարերուն հետ մեծափարքամ, նորաբողբոչ իմ Հայտաստան  
Բայց չի գտայ չեզ պէս անուշ լուսակարկաչ բնելոյշ անուն  
Քեզ չափ բերրի եռդ ունեցող ուրիշ երկիր, երկինք ծաղկուն :

Ու գննեցի աշխաբհացունց քու օրերուդ փառքը խրբսյոտ  
Ու Տիգրանեան բանակներուդ խոյանքները երկնադրդորդ,  
Բայց չի գտայ ռազմիկներուդ պէս այսօրուաներուներ ժառ,  
Բանակիդ պէս երբաքըրբառք ուրիշ բանալ յազքաշառաչ :

Ու լսեցի երգն ամցեալիդ ժեքքոզներուդ շումշով երկեզ,  
Եղիշէն մինչեւ Նարեկ երբ կարդացի ըմբաստ ու հեզ  
Անկեդաբետն մատեաներուդ պատգամները վեհ ու վառ ման,  
Բայց ոչ մէկ երգ պէտ չի երնչեց Այսօրիդ պէս արևոտայն :



## ԲԱՐԻԳԱԼՈՒՏ

Հայրն ու մայրը արք նցան, կանուխ ելան այն առտուն,  
Բարի լուրով հրեսուազին—իրենց որդին կուզար տուն—  
Հերոս որդին էր իրենց. մարտի փառքը կը շողար,  
Կուրծին վրայ առնական, մետաւներով ոսկենան :

Հետեաքային էր Եղած խիգախութիւնն անվարան,  
Աղիմպոսէն վերապրող կարծես Դիք մ'էկ գերբնական,  
Ան կոռւեցաւ անսասան անգօսնելով կեանքն ու մահ  
Իբրեւ բանակ միակամ, վրէժ լուծեց անխնայ :

Ողջ գիշերը երազեց մայրը ք'ինչպէս պիտ' հնչէր  
Դուան զանզը ցնծազին, ւ'ծանօր ձայնը պիտ' կանչէր—  
«Ես եմ, մայր իմ, դուռը բաց, որդիդ եկան աշչեղ լո՛յս» :

Առաւոտը կ'յամենաք . . . արդիօք երա՞զ մ'էր ամեյնյս . . .  
Առ կը յիշէ, կը կրկնէ իր մտքին մէջ համրաբար  
Իր ամուսնոյն խօսքը խիստ, «Թիւին մասին ո՛չ մէկ քառ  
«Նոյնի՛սկ պիտի չի նայիս անոր վերքին հիմա լա՛ւ,  
Ոչ մէկ կարիլ արտասուք ուրախութեան ինչ անբաւ . . .» :

«Ա՛, եր գրկուխս որդուոյդ հետ, զգուշութեամբ մօտեցիր,  
Չըլա՛, չըլա՛ որ կարծէ քէ՛ դարձեր ես կարեկիր,  
Շունչդ քաշէ լայն ու խոր չի՛ փրդակիս որ երբեք  
Պիտի մէջըդ սպաննես տկարութեան ամէն հետք . . . :

Պահեց խոստումն իր վաւեր, հասաւ ժամն երբ սպասուած,  
Տեսաւ որդին իր առջեւ բայց իր աշչին չի հաւտաց,  
Շրփոր երազ մ'էր, կըսես, մշուշներով բեռնաւոր,  
Որ խլեր էր իր լեզուն եւ դարձուցեր զինք անզօր :

Յետո յանկարծ պոռքկաց ան «Ա՛հ իմ որդի քանկազին,  
Ո՛ղջ ես, հոգեակ, ան վազէ՛, եկուր մօրըդ ջերմ գրկին . . .»  
Փաքքուեցան իրարու. ու լուրին տիրեց խոր,  
Մօրկան սիրտը կը դողար յուզումներով տրտմածոր :

Զգաց յեսոյ մայրն ուսին ծանրութիւն մը գերք կապար . . .  
Արուեստական թեւն էր այդ · «Ա՛հ, ներէ ի՛նձ, բաղցրիկ մայր».  
Բայց փրդակեց մայրն յանկարծ, «մատադ ըլլամ եեզ որդեակ»,  
Ի գո՛ւր փորձեց ժպտիլ զուսպ, սիրտն էր դարձեր աւերակ . . . :

## ՍԵՐ ԻՄ, ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ

Այսքան խորունկ բոցայ-ընիչ երգերէ վերջ երկնաբարբառ  
Այսքան վսեմ տարփողներէ յետոյ անմահ հոգեպարար,  
Դարձեալ ֆեզի կը դառնամ ես հայրենիք իմ լուսանակատ,  
Ու երգերս քու անունիդ լոյսով կ'ըլլան վառ աղամանդ :

Լեցուցեր է սէրբդ սիրտս իբրեւ հրդեհ աստուածաշող  
Ու կը փոխուի մէջըս երգի ամէն յուգում ֆեզմէ բըզլող,  
Կը հետեւիմ քու օրերուդ, գալիքներուդ անվերջալոյս,  
Քո փառքիդ մէջ փառքս փնտռող երգերու հետ իմ լուսահիւս :

Որքան հեռու լինիմ ֆեզմէ երկինքներու տակ մուր, օտար,  
Քո երազով կ'ապրի հոգիս, քաղցըր երկիր լուսապայծառ,  
Սիրտն ապերախտ քող ուրանայ իր սիրածին սէրբ մաքուր,  
Իմ երգերս պիտի մընան սիրոյս վրկան յաւերժահուր :



## ԳԱՅՈՂ ԱՄԱՌ

Յարով երբաս ամա՞ն, ամառ  
Նուադամաք,  
Հարս իմ, անուշ, լուսամարմին,  
Կուգաս կրկին :

Ճաշակեցի քու համբոյրիդ  
Խինդն ու ժըպիտ,  
Երակներուս մէջը մընաց  
Սէրբդ անանց :

Երազովըդ պիտի ապրին  
Ո՞վ քինքոյշ իմ,  
Եւ օրերըս պիտի դառնան  
Վա՞րդ ու վառման :

Գիտեմ կուգաս ամա՞ն, ամա՞ն  
Սէ՞ր իմ անմաք,  
Պըտուգներով արեւահուր  
Ահ շուտ եկուր . . . :

## ՄԱՅՐԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄ

Լուր է եկեր քէ կուգայ շուտով որդին իր զինուար,  
Կարօտն որուն դարձեր էր սպասում մը անօրօր,  
Ու թէւ կ'առնէ իր հոգին ու կը քըռչի անհամբեր  
Դէպի զաւակն իր նամբորդ՝ եօքը ծովին անդին դեռ:

Կարծես ձեռք մը կը նըմլէ որդիալան սիրով լար  
Իր բարախուն սիրտը քունդ, ամէն բոպէ սարսուահար,  
Կը քերեւնայ պահ մը լոկ՝ երբ որ կզգա քէ մրրկոտ  
Ամէն վայրկեան, ակընքարք որդին կուգայ իրեն մօտ:

Ու կը սուրայ իր մըտքով դէպի նաւը ջըրաքաղ  
— ինչու արա՞գ չի վազեր, որքա՞ն, որքա՞ն է դանդաղ —  
Կայմին վրայ կը տեսնէ իր մէկ հատիկն հարազատ  
Կը մտածէ մօր մասին ու կ'երազէ լուսախայտ:

Մայր ու որդի գիրկընդխան երազի մը մէջն են լոյս,  
Միացած են ալ կարծես, օրերէն վերջ խռովայոյզ,  
Բայց կը նընջէր մայրը դեռ . . . դըռնէն լսուեց երբ ժաղցրիկ  
Տըդուն ձայնը դողդոջուն՝ «Եկայ, եկայ, ա՛հ մայրիկ . . .»:

## ՉԹԷ ՊԱՏԱՀԻ

Թէ՛ պատահի որ հաւատքս քուլանայ  
Ու մոլորիմ ուղիներու մէջ օտար,  
Պայքարելէն հոգիս դառնայ ուժասպառ  
Եւ պարտուքեան նամբան բոնեմ անխընայ :

Թէ՛ պատահի որ իմ ուխտս սուրբ դրժեմ  
Եւ ուրանամ գաղափարս վեհաշող,  
Եւ յանձնուիմ քըշնամիին նենգ, դաւող,  
Երազներուս մէջը նոյնիսկ դըժնեդէմ:

Նիզակ ըլլան իմ երգերս՝ վառ անքէֆ,  
Մըխուին սրտիս մէջ վատարիւն, դաւանան,  
Շընչած օդըս փոխուի քոյնի անդարման  
Եւ անունըս դառնա արատ ու անէծֆ :

## ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԶԱՅՆ

Հընչեց ձայնիրդ մայրական, հերոսական իմ երկիր,  
Հընչեց քնիոյշ ու քաղցրիկ, հընչեց ձայնիրդ բերկրալիր,  
Խնչպէս անուշ մեղեդի, սիրակարօտ հոգու ձայն,  
Քեզ կը կանչես որդիներդ՝ քափառական, ձեռնունայն :

Ու բացեր ես զիրկըդ լայն՝ համայնական սիրով վառ  
Եւ կը դառնաս հովանի քաղդահալած ու վըքար  
Զաւակիներուդ քու անտուն, քաղդէն յաւէտ հալածուած,  
Զանոնի մոոցած էր կարծես մինչեւ անգամ վերն Աստուած :

Հիմա տէրն ես անոնց դուն, զանոնի կզքաս սրտիդ մօտ  
Քեզի իբրեւ հարազատ, քեզմով միայն արեւոտ,  
Ու կուզես որ վերջ զրտին խաչելութիւնն անոնց քիւր  
Մըռայլամած օրն անոնց եւ երեկոն անհամբոյր :

Կուզան անոնի քեզի մայր եւ տանջուած եւ դողդոչ,  
Կորաքամակ ու վըտիտ կուզան քեզի իբրեւ ողջ  
Սարսափահար վըկաներ դաժանասիրտ սեւ մահուան,  
Կուզան քեզի զոհ սրտով իբրեւ վերջին հանգըրուան :

Եւ գիտեմ որ դուն կուտաս, մայր իմ անուշ, լուսերես,  
Ինչ որ ունիս լիառատ, քու օրերուդ արեւկէզ  
Երջանկութիւնն յորդառատ, ինչ որ անոնի չունեցան  
Կուտաս անոնց իմ երկիր, մայր իմ սիրով անսահման :

## ԴԱՐՁԵԱԼ ՔԵԶ ԿԸ ԳՈՎԵՄ, ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ

Երէ կ'երգեմ փառքդ այսպէս հըզօրականչ,  
Փատնառն այն է, ժողովուրդ իմ լուսակարկաչ,  
Կուզեմ ըլլալ ձայնիդ վսեմ կուռ արձագանգ,  
Որ դարերու նուէրն ես դուն՝ խաւարէն կեանք . . . .

Անմահութեան գաղտնիքն ես դուն անգերեզման,  
Մոխիրներէն ծըլող ծաղիկ բոսորագեղ,  
Պարտութեան մէջ անպարտելի փոքրիկ Տիտան,  
Խոյանքներու դէմ խոյացող ուժըն ահեղ . . . .

Կասկածեցան զոյութեանը անգամ երէկի,  
Եւ թագեցին յիշատակդ սեւերու մէջ,  
Բայց չգիտցան հրաշք մ'էիր դուն հրաշէկի,  
Խաւարներուն դէմ պայքարող լոյս մը անշէջ :

Ի՞նչ մըրիկներ հարուածեցին զըլուխըդ վէս,  
Բոնութեան դէմ ի՞նչ պայքարներ դուն մըրեցիր,  
Վառուած մընաց ազատութեամբ սիրոդ հրկէզ,  
Լախներդ լըլիր լինդարչու դուն ցանուցիր . . . .

Ու խլեցիր սանձն օրերուդ հերոսական,  
Հոկտեմբերեան առաւտոնվ բոցակարմիր,  
Տէրը եղար քու աշխարհիդ ժպտուն, վառման,  
Հոգիդ անկախ Արարատի սկս բարձրաքիռ . . . .

Ու նորանուն քո թշնամին բիրտ, ոթրապարտ  
Երբ կը փորձէ քանդել այսօր տունըդ անդորր,  
Ելեր ես դուն նոր պայքարի արիւնամարտ,  
Ու հարուածըդ կ'իջնէ նորէն հըզօրագօր . . . .

Զարդ ու փշուր կ'ընես անոր արիւնուն ձեռք,  
Ժողովուրդ իմ ազատատենչ ու երջանիկ,  
Կը դարմանես ամէն աւեր ու բացուած վէրք  
Հոկտեմբերեան արեւին մասկ վառ ու չերմիկ . . . .

## ԾՈՒՆԿԻՍ ԵԿՈՒՐ, ԻՄ ՏԱԱՌ

Զանգին ձայնն երբ կը լսէ, կը ցատկուտէ ան շնչհատ,  
 «Հայրիկն եկաւ», կը գոչէ, կը վազէ դէպ սանդխամատ,  
 կը կրկնէ երզն իր զուարք ու կ'սպասէ որ բացուի՝  
 Դուռն, անհամբեր, կղպուած, տեսնէ դէմք մը ժպտալի:  
 Պարուրեր է սունն համակ մանկական երգ, զռո քքիչ,  
 Սպաներ եմ ամբողջ օր զինով պահին այդ բովիչ,  
 Վեր վազելով կը համեմէ, քններու մէջ կ'առնեմ զիմք  
 «Հայրիկ» կ'ըսէ քաղցրաճայն, իմս կ'ըլլայ ողջ երկինն:  
 Կը փաք-բուի պինդ վզիս, կ'զգամ հպումն իր անուշ  
 Կ'ողողէ զիս համբոյընք օրինուրեան նշն վարդաքուշ,  
 Կը բովուայ սիրոս անյագ մանկան սիրով կարկաչուն,  
 Կը կարծեմ թէ ալ չկայ երջանկուրին մ'այլ հնչուն:  
 Կը սահի վար յետոյ ան, կը հետեւի քայլերուս,  
 Շուտի մ'հետքին հետքետք իբրեւ վասփռեկ քաղցրիկոյս,  
 Կ'ուզէ ըլլալ անրաժան հօրմեն սիրով յորդազեղ  
 Տունը երգով է բովուեր, ժպիտներով վարդազեղ:  
 Ճաշի ժամը կը բուգայ գրաւերէ անարդէն  
 Գաղտազողի, հօր արոռն դժկամ կ'ելլէ իր տեղէն,  
 Բայց կը մերժէ մազլցի սպնորական բազմոցն իր  
 Ըմբոսուրեամբ մք հասուն եւ բոլոնքով քաղցրալիր  
 Թալսիծ կ'հոսի իր դէմքէն, կ'ըսէ չունի ախորժակ,  
 Կը հաշտուինք համբոյըրով, յանցանքին է լաւ զիտակ,  
 Բայց կը խառնէ իր մատիկն ուրիշներու պնակին,  
 Կը զըսպէ զայն շուտընդփոյք հօր նայուածքը խստագին:  
 Ու քիչ յետոյ կը զտնէ զիս կլանուած վէպի մ' մէջ,  
 Թղթատելով քերքողի մ'սրտին զիրքը էջ առ էջ,  
 Սինեակէն ներս կը խուժէ դրփիւնովն իր ոստերուն,  
 Ու սանձարձակ կ'արշալէ, կը տապալէ իմ անկիւնն:  
 Հիմա նատած կը զրեմ մեր օրերու մասին վաս  
 Երկարաշունչ մի պոէմ երրուներով մեծափառ,  
 Տղաս կոնակս է ելեր ու կը քաշէ զիս իրեն,  
 Ու կ'ընդհատուի զիրը հուր իր ընթացքէն բոցեղէն:  
 Մուսաներս կ'ընդվզին, կ'նախատեն զիս արտով լար,  
 Կ'ըսեն «զրել չես կրնար սիրով դռափահար»...  
 Շուտ կը չուէ մանկուրիւնն իբրեւ տեսիլ ու երազ  
 Պոկէնները կը գրուին, ծունկիս եկուր իմ տղաս....

## ՄՇԱԿՈՅԹԻ ՎԱՐՊԵՏՆԵՐՈՒՆ

Նրախտապարտ է ձեզի յաւէտ երգիչն այս խռնարհ ,  
Ճամբռդմ եղաւ որ խոհուն ուղիներուն ձեր պայծառ ,  
Զեր համեարին կաքն ըմպեց ազբիրներէն դաշն ու ջինչ ,  
Սընունդն եղան իր հոգւոյն շնորհները ձեր բուժիչ :

Եղաք անոր գիւտն աղուոր սընանկ զգաց երբ իմիգիլիք ,  
Ու փայլեցաք իբրեւ ասող երբ մթշնցաւ իր երկինք ,  
Ողոգեցիք իր շնչհոտ սիրտն աւիւմով ու երգով  
Երբ լքիցին Մուսաներն զինք անզգայ ու խըռավ :

Տուիք ամոր անհատմում գեր հաւատիին կայծը պերն ,  
Հայրենաբախ ձեր սրտին սէրը իբրեւ հուր անշէջ ,  
Ներշնչեցիք զինք յաւէտ իտէալներով մեղրածոր ,  
Համայնական երգերու պարտէզն եղաք դուք անոր :

Զեզ կը պարտի ան եընչեղ իր երգերուն ձայնը վեհ ,  
Թոփիչ մներուն հունն անծայք , տևիլները ոսկեթեւ ,  
Իր տողերուն խողցրութիւնն , իմաստն անոնց հայկական  
Նոյնիսկ վազող բառերուն խիզախութիւնն առնական :

Զեզ կը պարտի ան ամեն ոսկի գաղտնիքն արուեստին  
Տողերուն մէջ դողացող խորհուրդները վեհածին ,  
Ոսկեշաղախ տառերն այս եւ այս երգը լուսահուր  
Իբրեւ ծաղիկն իր սրտին , երախտիքի վառ համբոյք :

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒՆ

Երջանիկ էք ո՞վ մանուկներ իմ սէզ երկրի  
Որ կեանք տուաւ ձեզ մայրենի հողը բերրի,  
Հասակ առիք երկինքներու տակ լուսակար-  
Ու շնչեցիք նոր օրերու օդը ազատ :

Զի նաշակեց ձեր քիմքը զիրկ անօքութեան  
Կարը լեզի, չի մընացիք անօքեւան,  
Ու ձեզ սիրեց անկրկնելի սիրով անհուն  
Հայրենիքը՝ Խորհրդային ո՛ լուսանուն :

Ոչ մէկ երկրի ու դարու մէջ ոչ չեն ծընած  
Չեզ պէս զուարք երեխաններ, ձեզ պէս անլաց  
Չէ ունեցած այսքան փայլուն ներկայ ո՛չ ո՛  
Եւ խոստումներ գալիքներու արեւաշնզ :

Արդ գովքն ըրէք, ո՞վ մանուկներ, ուրախ հըպարտ,  
Չեր մայր երկրին, եղէք յաւետ երախտապարտ,  
Մաքառեցաւ զի ձեզ համար ան ամէն օր  
Պայծառ մընայ որ կեանքը ձեր, 'ւ երգը բռստ :

Կար ժամանակ կը սիրէի մըքամած  
Տարտամուքիւնն ստուերներու մըշուշոտ,  
Զեփիւներու համբոյրը մե՛ղկ, երկնայած,  
Պարտէզներու լըռուքիւնը մըշկահոտ:

Կ'ըմբոշլինէի անամայ կապոյտն երկընին,  
Ու լիներու ջինջ հայելին անալիք,  
Եւ ծառերու շըշունչն անգամ վըշտագին  
Կը վրդովէր պատրանքն հոգւոյս երջանիկ:

Անդորրուքիւն կը փնտուէի ամեն տեղ,  
Ու ներդաշնակ անուշ երգի մեղեդին,  
Երազներու ծուլուքիւնը տրրտմագեղ  
Կը պարուքէր էուքիւնը մեղմագին:

Հիմայ սակայն որքա՞ն տարբեր է հոգիս,  
Փափուկ շունչեր, մեղմ կարկաշներ կիսաձայն,  
Ժամուկ լայսեր չեն վրդովեր բընաւ զիս  
Ես կը սիրեմ քնուքիւնը առնական:

Ես կը սիրեմ աղմուկ, շառաչ ու պայքար,  
Ծովն ալեկոծ ու մըրքիկներ երկնազոռ,  
Խաւարն այրող բորբ արեւներ բոցալառ,  
Ելեքտրական շանքանձրեւներ ահազօր:

Ես կը սիրեմ բաղխումներու սիմֆոնին,  
Տարբը տարրին դէմ շըպըրտող ուժը մեծ,  
Խնձնաստեղծման գոռ տրաման վառ նիւքին  
Տիեզերքի հոլովոյքը հողմածեծ . . . :

## ՀԻՆ ԴԱՐԵՐՈՒԽՆ ՀԵՏ

### ՊՈԵՏԱԿԱՆ ՀԱՇՐԻԵՏՈՒԻՌԻԹԻՒՆ

Հաւափեցին դարերը հին քախլիծն իրենց լեռնակուտակ ,  
Զրկանիներու ծովը խորունկ եւ հեզուք եան վէրքն անյատակ ,  
Յասումն իրենց Անցեալին դէմ՝ սեւ բռնապետ ու անողոք ,  
Խմաստն իրենց պայքարներուն մեզ յանձնեցին իբրեւ բողոք :

Դարերը հին մեզի տուին իրենց ուժին գաղտնիքը մեծ ,  
Կտակեցին մեզի անոնք իրենց աչքը գալիքն անտես ,  
Իրենց ըմբոստ ու երազոտ հոգին մընաց մեզի աւանդ ,  
Մըրկայոյգ մեր զարքօնիքին սերմը իբրեւ արեւախանդ :

Կը պայքարինք երէ այսօր նպատակին համար արդար ,  
Տոկոսն է այդ մեր պարտքերուն , կուտակուեցան որ դարէ դար ,  
Ալք վնարենք մեր պարտքն ամբողջ որ չմնայ տուրք ու տոկոս ,  
ՈՒ չունենայ վաղը տալիք Ապագային արեւահոս :



## ՀԱՅՐԵՆԻՔԻԱ ՀԵՏ

Եթէ օր մը զիս մոռնաս , իբրեւ որդի ապերախտ ,  
—Երբ անմեղ է իմ հոգիս — , ու վտարես զիս անյայտ  
Հորիզոններ դժնիլոռով , ախտրական մը իբրեւ՝  
Խլած ինձմէ երգ , ժպիտ ու վերսլաց հոգու քեւ ,  
Պիտի սիրեմ քեզ տակաւ . . . Եթէ նոյնիսկ ուրանաս  
Իբրեւ որդի անառակ , որ կաքովը չէ սընած ,  
Որ արիւնէդ մաս չունի , քէեւ քու մասդ անբաժան ,  
Պիտի սիրեմ քեզ նորէն , խորունկ սիրով մ'անսահման :  
Եթէ լըքես , անարգես . . . մինչեւ անգամ չըյիշես  
Քեզ գովերգող երգերուս հրդեհն անհուն բոցակէզ ,  
Դարձեալ պիտի սիրեմ քեզ , պիտի սիրեմ անդադար ,  
Իմ սրբազն հայրենիք , ա'լ աւելի մօրմէս մայր :



## ԵԿԱՌ, ՍԷՐ ԻՄ

Դուն իմ գարունն ես ալվան, յամենալով որ եկար  
իբրեւ քննոյշ մեղեդի, իբրեւ երազ ծաղկալառ,  
Եկար իբրեւ դալարիք, կարկաչահոս առուի ձայն,  
Հագար գարնան կարկաչով ինծի համար լոկ միայն :

Եկար, քաղցրիկս իմ անհառ, թերեւ, թաւիշ քայլերով,  
Եկար իբրեւ բոցաւէտ գեղեցկութեան անհուն ծով,  
Մըրիկ միբրեւ թովչանիքի եւ խըռովքի հըզօր ուժ  
Սիրտըս առիր ափիդ մէջ ու նըմիցիր զայն քընքոյշ :

Կը ներեմ քեզ ամեն ինչ, չարանընի ամեն քան  
Եւ ամեն խաղ քաղցրահամ, յապաղումըդ իսկ երկայն,  
Քանի, քանի որ Աղու՞որ, եկար ինծի վերջապէս  
Երջանիկութեամբ անհատնում, ա՞ռ քեզ սիրտս ողջակէզ :



## ԱՆԲԱԺԱՆԵԼԻ

Ես ուզեցի ականատես մնալ յաւէտ  
Տիեզերքի հոլովոյքին բիւրաղէտ  
Եւ անջատուիլ շարժումներէն անոր լայն,  
Ամրափակուիլ իմ եսիս մէջ սեփիական :

Խըզել ամեն ծանօթուքիւն եւ հըպում  
Եւ ուրանալ մարդերու հետ հանդիպում,  
Քառսին մէջ դառնալ կէտ մը անտարբեր  
Չէզոքացուած ամեն ուժէ պլոտաքեր :

Տիեզերքը սակայն իր խիստ օրէնքով  
Խմ ուղղութեամբ նետեց ցնցիչ ահեղ հով,  
Զիս շըպըրտեց միջոցին մէջ յարավագ  
Մեծ Անհունէն իբր անանջատ, փոքրիկ մաս :



## ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ ԱՊԱԳԱՅԻՆ ՀԵՏ

Պիստի յիշե՞ս երգիչն այս յուշատետրիդ մէջ փայլուն,  
Կ'արձանագրես ուր անջինջ սիրածներուդ փառքն անհուն,  
Պիստի փրկե՞ս զայն արդեօֆ մոռացումի փոշիկն,  
Սերունդները որ գալիք գոնիկ երբեմն զայն յիշեն :

Ըրի ամէն, ամէն ինչ փառքիդ համար քու միայն,  
Ուրանալով անձան խսկ, հանոյքներըն իր անձայն,  
Ծափն այսօրուան մերժեցի, որպէս հպարտ ուղեւոր՝  
Յոյսըդ ինծի լուսեղին նամրու ընկեր անմոլոր :

Գիրկըդ ինձ բաց իմ անմահ, անվերջակէտ Ապագաս,  
Եւ ընդունէ հարազատ որպէս որդիդ պոկտն այս,  
Կը խոստանամ քեզի գալ՝ դառնալէս վերջ յաւէտ հող,  
Երգերուս հետ քեզ նուէր, երգերուս հետ բարախող . . . :

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Յառաջաբան (ԵՆՈՎՔ ԱՐՄԵՆԻ)	Էջ 3-8
Իմ Երգերս	9
Սայար Նովայական Երազ — Վարդերն Ըսին	12
Նոյեմբերեան Հայաստանին — Գրքի Մը Պէս	13
Սգատօն	14
Հայաստանին	15
Պատերազմական Հաղորդագրութիւն	16
Բաղդատութիւն Սովետական Հայաստանի	17
Բարիգալուստ	18
Սէր Իմ, Հայրենիք Իմ — Գացող Ամառ	19
Մայրական Սպասում — Եթէ Պատահի	20
Հայրենական Զայն	21
Դարձեալ Քեզ Կը Գովեմ, Հայրենիք Իմ	22
Շուտեկիս Եկուր, Իմ Տղաս	23
Մշակոյրի Վարպետներուն	24
Հայաստանի Մանուկներուն	25
Ես ս	26
Պոէտական Հաշուետուութիւն Հին Դարերու Հետ	27
Հայրենիքիս	28
Եկար, Սէր՝ Իմ	29
Անբաժանելի — Խօսակցութիւն Ապագային Հետ	30

ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԵՆ

«ՃԵՂ.ՔՈՒԱԾ ՍԻՐՏ» (Բանաստեղծութիւններ)

«ԳՐԻԳՈՐ ՍԻՒՆԻ» (Կենսագրական)

\* \* \*

ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՀԱՄԱՆՈՒԱԳ» Շաբթ Բ.

\* \* \*

ԱՆՏԻՊ


«ԱՐԻԻՆՈՏ ԱՆԱՊԱՏ» Ընդարձակ Վէպ



ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220027289



Sr<sup>2+</sup>  
N